

«ՍԻՐՆ»Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Տեղւոյս ազգայիններէն Պր. Ս. Սահման մեղի ռւզզած է հետևեալ զոյք հարցումները. —

Ի՞նչ է բուն իմաստը ալելուխա բառին:

Ալելուխա բառը իրեն իբր արմատ ունի երրայերէն լեզուի հալլել բառը, որ օրինաբանութիւն կամ փառաբանութիւն կը թարգմանուի հայերէնով: Հինէն անցած է նոր Ուխտին և կը գործածուի գրեթէ բոլոր Քրիստոնէական Եկեղեցիներու ժամացութեանց մէջ: Կ'արժէ յիշել որ լատին Եկեղեցին Մեծ Պահոց ընթացքին կը դադրեցնէ գործածութիւնը յիշեալ բառին, գուցէ խորթ համարելով հոգեոր գոհունակութեան մը դրսեորումը եղող այդ արտայայտութեան տեղ տալ ապաշաւի ու զղջումի շեշտերով արտաքրուած աղօթքներուն մէջ:

Ինչո՞ւ Յունադաւաններ (Օրթոսոք) խաչակնքումի ատեն իրենց ձեռքք նախ աջ և ապա ձախ ուսին կը տանին:

Օրթոսոքս Եկեղեցին խաչակնքումի այդ ձեռք կը պաշտպանէ երեք տուեալներու վրայ հիմնուելով. —

ա) Բոլոր ժողովուրդներու մօտ և բոլոր ժամանակներու մէջ, աջը նախապատիւ համարուած է ձախէն: Ատոր կը վկայեն յաջողութիւն և ձախողութիւն բառերը, որոնք իրենց համարէք բառերը ունին նաև Յունարէնի մէջ:

բ) Քրիստոսի աջ կողմը խաչուած աւազակն էր որ արժանացաւ թողութեան և արքայաւթեան, մինչ ձախակողմեանը դատապարտուեցաւ գեհենի հոգրին:

գ) Յունարէնի ինչպէս նաև շատ մը ուրիշ լեզուներու պարագային, խաչակնքումի բանաձեկն մէջ (յանուն Հօր և Որդոյ և Հոգոյն Սրբոյ) Սուրբ բառը կը կանխէ Հոգին (Յունարէն՝ Այու Փնէդմաթօս — 'Այնու Պռնամօս'), եւ, տրուած ըլլալով որ մարդ սրաբածի հոգին — սիրտը — կը բարախէ իր ձախի կուրծքին տակ, Օրթոսոքսներէն որդեգրուած խաչակնքումի ձեւն է միայն որ հարաւորութիւն կու տայ իրենց նոզի բառը ար-

Ն Կ Բ 8 0 Զ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Ր

«Սիրնի երբեմնի աշխատակից, նոր-Զուայեցի բանասէր և. Գ. Մինասեան, Փարիզի վառաջած օրաթերթի տարւոյ Յուն. 19-20ի միացեալ թիւին մէջ, «Վարդանանց տօնը 1980ին կատարուելու է Երկառչարթի օրը, խորագրով գրութեամբ մը տուած է բացատրական տեղեկութիւններ այդ հարցի մասին: Տրուած բացատրութիւնները ճիշդ են ըստ ամենայնի: Բայց այդ առթիւ եղած արտայայտութիւններուն մէջ հանդիպեցանք երեք մերի կամ սիալ տեղեկութիւններու, զորս պարտք կը համարենք ուղղել:

1) Տօնին համար Մինասեան կ'ըսէ որ ւանախանտ ձեռվ միշտ տեղի էր ունենում Բարեկենդանի երկրորդ շարաթուայ Հինդշարթի օրը: Արդ, մարեկենդանի հրկրորդ շարաթուայ անորոշ բացատրութիւնը կրնայ Հայց, Եկեղեցւոյ տօնացայցին անտեղեակ անձի մը կողմէ մեկնարանուիլ իրրե. Մեծ Պահոց երկրորդ Հինդշարթին: (Դիմոցաղը արդէն կը կուանէ սիալը անմիջապէս): Մինչդեռ իրողութիւնը այն է որ Վարդանանք կը տօնուին Բան Բաեկենդանի կանխող Եօ. օր:

2) Ս. Զատկի տօնին համար ըստ է թէ կը տօնուի գուարնան տօնից յետոյ եկող լուսնի լրումէն ետք: Գարնան տօն բացատրութիւնը սիալ է: Եթէ Պարսկաստանի մէջ նէլլրող կամ նոր Տարի է գարնանամուտը, այդ մեղ իրաւունք չի տար եղանակի մը անոնուով տարուան մէջ որոշ օր մը տօն կոչելու: Պէտք է ըստուքր պարզապէս զանանամուտէն ետք եկող ...:

3) Մինասեան կ'ըսէ: «Եկեղեցական տօնները սովորաբար բաժանուում են երեք կարգի, որոնք են՝ Տէրունական տօններ, Եկեղեցական սուրբերի տօններ և աղդային - մշակութային տօնները: Ոչ թէ Եկեղեցական տօնները, այլ տարւոյն օրերը մեր Եկեղեցւոյ մօտ ըրաժանուում են երեք կարգի: — Տէրունի տօններ, որրոց տօններ (մէջն ըլլալով ւաղդային - մշակութայինն տօնները - Թարգմանչաց, Վարդանանց - որոնք ես սուրբերու յիշատակը կ'սպազուին) և պահոց օրեր:

Կ'ընենք այս նկատողութիւնները իրրելուաբանութիւն մեր Եկեղեցւոյ տօննակարգով հետաքրքրուող հաւատացեալներուն:

Գ.

տասանած պահուն ձեռքը մօտ բերել իրենց ձախ կուրծքքին:

Յոյներ տակաւին կը պնդեն թէ բոլոր քրիստոնեաններ նախապէս կը հետեւին խաչակնքումի իրենց այժմու ձերին, Այս ենթագրութիւնը զուրկ է սակայն զայն հիմնաւորող ապացոյցներէ: